

ՄԱՀԱՅՈՒԹԱԿ

Ա. Եթուայս միարան Աւրարտիկիր Վարտիրոս տէր Յովհաննեսեան՝ անցեալ սեպաեմբեր ամսոյ 24-ին փոխեցաւ յաստեացո, և մազմինը միարանութեան գերեզմանստան մեջ ամփոփեցաւ:

Այն սա ծնած էր 1847 թուականին հոկտ. ամսոյ 7-ին ԱՎՃարունիս Երասմանաձոր Գաւառի Փանիկ դեղջ մէջ: Խոկ 1866 թուականին սեպ. 4-ին արժանացած էր Աւրարտիկութեան:

Երգարե իւր հեղաքարոց և խոչեմ վարուք ոչ միայն համայն Ա. ու խորիս սէրբ զրաւած էր, այլ և ըստ բաւականին հմուտ դրլով Հայերէն լեզուիս և միանդամայն դրծունեց և ժիրիւր պաշտօնին մեջ, մեծ ցաւ ներգործեց առևնեցուն:

Ա. Երուսաղէմի շատ ուխտառելիներուն մեջ եղածին նման, Բեթղեհէմի Այրին մեջ ալ, երեք կրօնական ազգք՝ Հայք, Յոյնք և Լատինք պատկեր զնելու և պատարագելու հաւասար արտօնութիւններ ունենալով, ՚ի հնուց ՚ի վեր երեք ազգերն ալ իրենց որոշեալ ժամանակներուն կը կատարէին իրենց որոշեալ պաշտամունքներն, և իւրաքանչեւրին յատուկ անօթներէն զատ, սրբավայրին վերաբերեալ ընդհանուր նորոգութիւններն երեք ազգաց կողմէն կը լայցին հաւասարութեամբ:

Յայտնի է որ ասկից մէկ երկու տիկն առաջ, դեռ Տեղապահ Արբաղանը Հրաժարած, Լատինք յիշեալ Ա. Այրին խորանին վարագոյն և Հայոց և Յունաց պատկերներն երեք այլածն այլածն էին զողունի կիրագով, և

յետոյ վարագոյրը իրենք միայն նորոգել կողմէն, որպէս զե այրին նորոգութեան իրաւունքը միայն իրենք ստանալով, որ մ'այ Հայոց և Յունաց պատկեմները զնել չտալու իրաւունք ունենան, և այրը իրենց սեպհականնեն: Ասիկոյ մեծ վէճ մը ըւլալով, մէկ կողմէն Հայոց և Յունաց, և միւս կողմէն Լատինաց մէջ, այն ժամանակը հետագրած անուցուեցաւ նաև հոս Եղբայրին Արքութեան Եղբայրին իրաւունքը յարգուելու մասին Բ. Գոնէն ատիպողական հրաման խնդրուելով: Այն միջոցներուն, թէև Եղբայրին վարչութիւնը Տեղապահ Արբաղանին պատուելու տուած էր որ Խառն ժողովոյ որոշում չուած բաներուն համար Բ. Դուռը չգիմէ, բայց Տեղապահ պրբաղանը գործին ատիպողականութիւնը անմելով, առանց Խառն ժողովոյ որոշմանը սպասելու Բ. Գրան դիմած և անոր արդար հրամանը խնդրած էր այս մասին, և պէտք եղած հրամանը իսկ զրկել տուած, որ յիսոց Խառն ժողովոյ կողմէն Տեղապահին յանցանք ալ համարուած էր:

Այժմ հաւասարին ազրիւրէ տուած տեղեկութիւննուս համեմատ այս խնդիրը կարգադրուեր է երից ազգաց իրաւանցը համեմատ, սա կիրազով որ վարագոյրը կառավագութեան կողմէն պիտի նորոգուի եղեր, և երից ազգաց պատկերներն ու զարգերն ալ պիտի զուտին եղեր, ինչպէս որ նու եղեր ասկից տուած: Արարատ (Պօլոյ) թիւ 45:

Երկուշորթի օրը կայսրուհին մասնաւոր կերպիւ իր ներկայութեան ընդունեց արքունի ճարտարագետ Ա. Անիմ. Արգիս և Յակոբ պէտքը, և անոնց ճարտարագետական տաղանդը գովելով Պէտքէ յիի և Զարագանի պալատներուն ծրագիրը խնդրեց: